

## ՆԱՄՈԿ Ա.Ի ԽՄԲՈԳԻՔԻՉՆ,

ՕՏԵՍՍԱՑԻ ԵՒ ԱԳՔԻՐՄԱՆԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԻՒՆԸ.

Քաղցր է միշտ պանդխորի մը երկարատեւ ու գժուարին պանդխորութենէ վերջը հայրենեաց առողջարար եւ սփոփիչ օգը ծծել եւ անոր ցանկալի տեղերը տեսնել, թէեւ մէկ կամ երկու տարի միայն լինի նորա ի հայրենեաց եւ ի ծնողաց ու ազգականաց հեռացածը։ Այս քաղցրութիւնը եւս առաւել կզգայ մարդ՝ երբ տեսնէ որ իւր հայրենակիցքը այն միջոցին զանազան դովելի բարեգործութիւններով նախանձելի եւ բարի օրինակ հանդիսացած են նաեւ օտար ազգաց։

Ցունիսի Զ-ին Սրբազան Առաջնորդին հըրամանաւը ելայ Թէոգոսիայէն՝ հանդերձ յանձնարարութեամբ վերահասու լինելու նաեւ Օտեսսայի եւ Ագքիրմանի ժողովրդական դպրոցաց յառաջադիմութեանը։ Օտեսսա հասած օրս ուրախութեամբ լսեցի որ շաբաթ օրը մեծահանդէս տօնախմբութեամբ պիտի կատարուի հօրն մերոյ սրբոյն Դրիգորի Լուսաւորչի գիւտի նշխարաց ազգային տօնը։ Օտեսսայի նորընտիր երեցիոխանը, մեծարոյ Ցովհաննէս Աղա Մելեշեանց, որ Սրբազան Առաջնորդին բարեպաշտական գուոյն ու ազգասիրութեանը գործակից լինելու փափաքանօք՝ այս տարի ժողովրդեան թախանձանքէն ստիպուած՝ յանձն առած է երեցիոխանական պաշտօնը, օրով առաջ իմացուցած էր Օտեսսայի ժողովրդեան իւր գիւտաւորութիւնը, որ մատաղներով եւ մեծաշուք հանդիսով կատարեն այն տօնը, եւ նոքա ուրախութեամբ նորիրած էին առ այն չափաւոր գումար մը։

Տօնին օրը Օտեսսայի բոլոր հայազգի հասարակութիւնը ներկայ գտնուեցաւ ուրաք պատարագին, թէպէտ եւ շաբաթ օր էր. որովհետեւ Օտեսսայի հայազգի ժողովրդեան մէկ մասը սափրիչ է, եւ այն օրը իրենց ա-

ւելի վաստակին օրը լինելով՝ սովորաբար չեն կրնար եկեղեցի երթալ։ Պատարագէն վերջը արժանապատիւ Ցովհաննէս քահանայն թաթսիզեանց համառօտ քարոզ մը կարդաց հայերէն՝ հանդերձ տաճկերէն թարգմանութեամբ, յորպամ յետ պատմելոյ սրբոյ հօրն մերոյ Դրիգորի սքանչելի վարքը՝ խօսքը կվերջացնէր ոգեշահ խրատներով, յորդորելով զժողովուրդն ի բարեպաշտութիւն եւ յազգասիրութիւն։ Ցետոյ եկեղեցւոյ գաւիթը հանեցին Ս. Ցակոբայ պատկերը հանդերձ խաչվառներով՝ ու գեղեցիկ թափօր եւ անդաստան կատարեցին. իսկ վերջը բոլոր ժողովուրդը ծունկ չոքած, «Տէր ողորմեա» ըսին միաբերան՝ խնդրելով յԱմառուծոյ առատ անձեւել՝ տարւոյն պաղաքերութէանը համար, Այն հանդիսին ներկայ գտնուեցաւ նաեւ խուռըն բազմութիւն օտար ազգաց, եւ կարելի է ըսել թէ առաջին անդամն էր որ Օտեսսայի եկեղեցին ու ժողովուրդը այսպիսի փառաւոր հանդէս կտեսնէր։ Հանդիսէն յետոյ ժողովրդեան բաժնուեցաւ մատաղը՝ ըստ հին եւ գովելի սովորութեան ազգիս, եւ ամէն մարդ ուրախ եւ գոհ սրտով գարձաւ իրեն տեղը։ Նոյն գիշերը Աստուած առատահոս անձրեւով պսակեց հայազգի ժողովրդեան ջերմեռանդ ազգթքն ու բարեպաշտութիւնը։

Օտեսսայի ժողովրդական դպրոցին ուսուցիչն է ուրարակիր Աբրահամ գպիրն Մարութեան, եւ շատ ուրախալի բան է լսել հայկալն մանկուոյն հայրենական բարբառով խօսիլը, ինչպէս անոր ներհակ ցաւալի է տեսմնելը որ Օտեսսայի ժողովուրդը, Պեսարապիոյ Հայերուն պէս, շատ ժամանակէ և վեր մոռացած են հայերէն լեզուն ու տաճկերէն կխօսին։ Այժմու երեցիոխանին գովելի գիւտաւորութիւններէն մէկն ալ այս է, որ դպրոցը օրէ օր աւելի բարեկարգէ Սըրբազան Առաջնորդին կարգադրութեանը հա-

մեմատ, եւ յետոյ եկեղեցւոյ զանդակատան շինութեանը ձեռք զարնէ, որ այնչափ հարկաւոր է ու վայելուչ այնպիսի բազմամարդ քաղաքի մէջ:

Ցունիսի 10-ին հասայ Ագքիրման: Տարեկան քննութեան օրերը մօտ լինելով, Բիւզանդեան Մուրատ եւ Մարտիրոս եղբարքը՝ որ վարժապետութիւն կընեն ժողովրդական դպրոցին մէջ, սովորական հրաւիրանոք ժողովեցին հասարակութիւնը՝ քննութեաններկայ գտնուելու: Ագքիրմանի Դպրոցը եկեղեցւոյն գաւթին մէջ է, քովն ալ գեղեցիկ պարագէզ. դպրոցին ներսի որմունքը զարդարուած են ազգային երեւելի անձանց եւ նախնեաց ոմանց պատկերներով: Դպրոցին շէնքը շատ յարմար է ու վայելուչ, եւ աշակերտաց թիւը կհամնի մինչեւ եօթանատուն, որ ամէնքն ալ առ հասարակ հայերէն կիսուին համարձակ այն քաղաքին մէջ՝ յորում հազիւ երկու կամ երեք չայ կարելի էր գտնել որ իւր լեզուին փոքր ինչ տեղեկութիւն ունենայ: Ուսման առարկաները շատ յարմար են աշակերտաց հասակին եւ վիճակին՝ թէ հայերէն լեզուին մէջ վարժելու եւ թէ քրիստոնէական եւ բարոյական կրթութեան մէջ հաստատուելու համար: Հսածներուս ապացոյց է նաեւ այն թէատրոնը, զոր աշակերտները ձեւացուցին նոյն օրը՝ բազմաթիւ հանդիսականաց առջեւ. եւ թէպէտ հանդիսականաց շատը դժբաղդաբար չէր հասկընար հայերէն լեզուն, բայց աշակերտաց արտասանութիւնն ու տեսարանի համար ընտրուած նիւթը բաւական էր հանդիսականաց վերայ զարմանալի ազգեցութիւն ընելու: Նիւթն էր Մեծն ներսէս ու Պապ թագաւորը:

Օրիորդաց դպրոցին մէջ քսանի չափ օրիորդք դաստիարակութիւն կառնուն. եւ թէպէտ դպրոցին բացուածը հազիւ մէկ տարի կայ, բայց Աննա Գրիգորեան տիկնոջ

աչալուրջ հսկողութեամբը եւ Բիւզանդեան եղբարց ջանքովը զգալի յառաջագիմութիւն ըրած են, եւ յօյս կայ որ Սրբազն Առաջնորդին ազգամէր խնամարկութեամբը կարգաւորեալ դպրոցաց կարգը անցնի:

Ագքիրմանի ժողովրդեան բարեպաշտութեանն ու միաբանութեան ուրիշ ապացոյց ալ այս է, որ մօտերս տեղւոյն Արժանապատիւ Գէորգ քահանային տուած քարոզէն քաջալերուած, ժողովեր են իրենց մէջ ՅՈ բուպլի արծաթ՝ քաղաքին ծառազարդ գերեզմանատունը աւելի մէջընելու ու զարդարելու եւ մէջի պահապանին վայելուչ բնակարան մը շինելու համար: Տեղոյն մեծարոյ երէցիուան Մելքոն Աղայն Աստուածատրեան ձեռք զարկած է արդէն նոյն գերեզմաննոցի պարսպին շինութեանը:

Վերջապէս Ագքիրմանի ժողովուրդը այժմու Սրբազնին ուսման ու բարեպաշտութեան ծաղկելուն վրայ ունեցած մէրը վազուց հասկացած է, գուցէ եւ ուրիշ քանի մը քաղաքաց ժողովուրդներէն ալ աւելի, եւ նորա եօթնամեայ Առաջնորդութեանը ամէն մէկ տարին կրնամ ըսել մէյմէկ գովելի գործ ըրած է, թէ վարժատան յառաջագիմութեանը՝ եւ թէ եկեղեցւոյն պայծառութեանը համար առատ նուիրատութիւններ ընելով: Քաջ հասկացած է ուրեմն այս ճշմարտութիւնը, թէ այժմ մեր ազգին գլխաւոր պարծանքը իւր ազգային եկեղեցին ու լեզուն է, որովք կզանազանի օտար ազգերէն, եւ անոնց յարգը արժանապէս ճանչնալով միայն կրնայ կամաց կամաց աշխարհիս լուսաւորեալ ու քաղաքակիրթ ազգաց կարգն անցնիլ:

Մնամ եւ այլն:

Ե 15 Յունիսի, 1865 ամի.

Ս. ՄԱՐՈՒԹԵԱՆ.

յԱզքիրման.